

Բայց երբ, և ուր հանգեաւ, և ուր
արդ հանգի մերս ցիմի : . . . Պատմու-
թիւնն՝ ձայն չիտար : Բայց ինձ հաւա-
նական կ'երևի՝ թէ իր պարկեշտ նրա-
խարքն այլ՝ իր բարեպաշտ ծնողացը քով (Զապելի և Հեթմոյ) խաղաղեցան ՚ի
դամբանս Դրազարկ վանաց . ուր՝ ինչ-
պէս իրմէ առաջ վերջն այլ եկան ընկան
հանգչեցան թագով ու սաղաւարտով
յոգնած զլուիք . զորոնք, ափանս, ժա-
մանակն և թշնամութիւնն կամ ջնջեց
կամ ծածկեց . Քէօլէմէնք և Գարա-
մանք ոտնակոխ ըրին և զոտապանա-
տունն թագաւորաց և վարդապետաց՝
զԴրազարկ : Իսկ արդեօք հիմայ մեր յե-
տին հայրենի երկրին վրայ այնչափ պը-
սակով նազող զլսոց հետ՝ զեռ ցիմի
այլ հանգչի իր երկու քարէ բարձիցը
մէջ՝ իր 600 տարուան քնովը : —Արդեօք
կոնճմուած կողերով կուլլիայ կաղնին՝,
կամ մշտնջենաւոր եղերամօր պէս երկ-
րամածեալ հողմատանջ եղլիինն ջաւո-
սի՝ աւերակաց մէջ անաւեր աճելով,
զեռ կու պաշտպանե՞ն զՖիմի ծածկող

4 Նեռ և բերդ մօտ ՚ի պահակն կամ ՚ի լեռն-
անցս Կիւլիկիոյ, որ հիմայ կոչելու բուժութ:

Քարը . — և այն քարին վրայ արդեօք
սրատես լուսինն՝ իր գողգոջուն ճառա-
գայթովը կրնայ զեռ կարդալ մամուա-
պատ տապանագիր մը, օրինակ իմն .

Ի կափարուք խաչապահակ փոքուս վեմի
Կայ մեծոգին և հեղ տիկին Սայտայ՝ Ֆիմի :

— Եւ արդեօք իր լուռ քնարանին վրայ
տարուէ տարի թափած տերևներուն
նման՝ զեռ ցամքած թաղանթ մը մնա-
ցեր է այն աղնիւ, կակուղ և կարմիր
սրտին, զոր անմեղ տրտմութիւնք բա-
րակ ճամբաններով այնչափ փորեցին և
խորեցին, և երկնաւոր մխիթարութիւնք՝
լայնեցին և լցուցին . — այն սրտին, զոր
եթէ փորձանք երկրի իջուցին ՚ի գահէ
և ՚ի փառաց, երկինք՝ բարձրացուցին
մօտ իր սրբակեաց ծնողացը և Ս . Լուդ-
վիկի . — այն սրտին, որ իր արենակցաց և
անուանակցաց մէջ՝ ամենէն մաքուր և
սիրուն յիշատակ մը թողով, պարտա-
կան կ'ընէ զհայ հայրենիս՝ որ իր զըպ-
րութեանց մէջ անմոռաց պահէ և զյե-
տին տիկինն Սիդոնի՝ Զապելածինն
ֆիՄի :

Հ. Դ. Մ. ԱԼԻՇԱՆ

ՎԵՐՋԻՆ ԳԻՇԵՐ ՏԱՐԻՈՑ



Ահա ժամ մի . եւ դոյզըն պահ կարճատեւ,
Որ միշտ հակիրճ չափեալ էիցս երկրածին՝
Եւ շըրջեսցի անուոյն հուսկ գիլ արփաթեւ
Հընոյ ամին՝ որ յամը ի ճեմ եւ ցըրտին,
Անծայրածիր յաւերժութեան առ աղբիւր՝
Ուստ ել՝ դառնայ . եւ նոր ընդ իւր՝ հետամուտ
Թեւազգեցիկ, գայցէ շաւիղ հարթ եւ դիւր՝
Ամ օդապար . այլ թէ վըշտաց նա անգութ,
Եթէ խընդից լիցի գուշակ,
Հետքն առնիցեն ըզմեղ գիտակ :

Ա.յլ որ գըլէն ըզմեւք ի բաց տարանջատ
 Շատ իսկ երեր մեզ վիշտ եւ խինդ ի հովտիս .
 Ո՞ ոք աղէ՝ մինչ լի սըրտիւ ըղձակաթ
 Զեռն անկասկած խընդից արկեալ ի ծըղիս .
 Եւ հատանէր կապէր՝ ըզփունջ ծաղկայեռ .
 Ո՞չ իսկ անդէն սըգատեսակ սեաւ նոճւոյն
 Պատեաց ըստուեր ըզգլուխ նորին վայրաբեր .
 Եւ կախ ի կախ ոստք եւ տերեւք ուռենւոյն
 Հանդունատիպ վարշամակաց
 Սըրբեցին ոչ զաշս յարտասուաց :

Ո՞հ , դեռ անջունջ յայտա իմ ծըփայ ցօղն աղի ,
 Ոչ որ յայգուն ծիծաղափայլ յեթերաց
 Կաթէ վարդին ի զուարթ բաժակ կարմրալի ,
 Ա.յլ դառն համայն՝ զոր անցաւորդ այդ անդարձ
 Ամ չարագոյժ ծընաւ , եւ ո՞ սըրբեսցէ :
 Անփորձ վըշաաց , դրախտի 'զբօսանս բերկրէի ,
 Փուշք իսկ վըշտաց ինձ նիրհէին ի բացէ .
 Զարթեան , եւ , ոհ , հարին ըզմիրտ աղածրի .
 Եւ ըզբօսանք վըրդովեցան
 Ի յիշատակլս մահական :

Յառաջեն խոր գիշերական պահք ցըրտին ,
 Հունչք եւ բախիւնք կոծին ժամուց հուսկ նըւագ .
 Պարաւորեալ աստեղց կէս հոյլ ցօղագին
 Վարէ զընթացս հանդարտ ընդ լուռ պարունակ ,
 Յուղարկաւոր հետախաղաց անցելոյն .
 Որպէս թափօր սեւասարաս երկրապիշ ,
 Ընթացակից՝ ում պակասեաց լցյս արփւոյն՝
 Երթայ զյետին դրոշմել կընիք՝ սիրոյ նիշ ,
 Ի ճակատուն մածեալ ի հող
 Խաւարապատ առ տիւ շողշող .

Միւս կէս նոցուն անդուստ խաղայ յարփիս զուարթ .
 Լուսապատար ի գնացս այերք ծիծաղին ,
 Մէն մի գողցես վառին ջահք լի բոցազարդ .
 Եւ զինչ ծագումն աղէ իցէ անդ յերկին՝
 Նըշուլափայլ յառաջընթաց այդ պարուն .
 Արքայ թէ յիւր դայ մըտանել ի խորան ,

Կամ աւետեաց թէ նոր բանբեր մեզ համբուն .
Դարձցին յերկիր երկնահայեաց բիրք ական .
Առ ինչ պահնակն ամանակին
Հըսկէ անքուն յաշտարակին :

Չեռքն ի պարան՝ ահա խաղայ ճարճատիւն
Ընդ լըռամած ամբարձաձիդն աշտարակ .
Գանդ յամրակոծ , զօղանջ եւ թունդ ի բախիւն
Ցըրտասառոյց հընչէ ընդ օդ կուռ զանգակ
Ողբաձայնեալ . Ահա ոչ եւս է հինն ամ .
Եւ ի ծածկել նորին յաւէտ քօղաձիդ ,
Հանդերձելոյն հերձաւ ըստուեր . հաւ նոր ամ .
Արփիք արփեաց կարդան ուրախ աւետիք .
Ցընծայ երկիր յուսապատար
Առ ամանորըն երկնապար :

Որ ջահազգեաց ի պարս աստեղց լուսալիր
Սաւառնաթեւ փարիս զերկնիւք կապուտակ ,
Եւ յերախանս պաշտիս ազդաց աստ յերկիր
Ի պատարուն կենաց բաժակս երփնունակ ,
Ողջոյն գալուստդ , ով ամանոր արփաթեւ ,
Իցիւ յուշիկ եւ հեղաճեմ գնացքդ էին ,
Զի որ մընայն մեզ յոյս եւ սէր յըստորեւ ,
Մի յեղակարծ յարշաւդ ի սուր խամրեսցին .
Եւ զերդ շերիմ մեռելակիր
Կացցեն դարձեալ սիրտք անձկալիր :

Հ . Ա . Ե .

Հնդկային կամ Ասիական ըսուած
Մաղձախուն հիւանդուրեան փոխա-
դրական ըլլալուն վրայ :

Մարդկային կենաց պահպանութեան
հոգ տանիլը՝ մէկ խիստ հարկաւոր խրն .
Դիր մը ըլլալով , պարտական ենք մենք
աւ ամենածիշդ քննութեամբ տեսնե-
լու . թէ արդեօք աս Հնդկային մաղձ-
ախտը՝ որ է Քօլէռան՝ փոխազրական

է թէ չէ : Թէպէտ և անհամար օրինակ-
ներ կը ցուցընեն աս հիւանդութեան
փոխազրական ըլլալը , ՚ի վերայ այսր
ամենայնի շատերը հակառակ կարծեաց
հետեւով , մինչեւ հիմայ դէմ կեցան
մէկ օրինաւոր կերպով քառասնորդա-
կան արգելան մը հաստատելու՝ որ է
Քառանթին , որպէս զի չճարակի այս-
պիսի սատակիչ ախտ մը : Իրաւ շատ
տեսակ զգուշութիւններ առաջարկուե-
ցան , համեմատ քառասնորդական ար-
գելանաց , բայց ամենն ալ մերժըւե-